

# ՊԻՏԱԿԱՆ ՎՐԱ

Քարիտ\* և իւր ճագումը: — Քարիւղը, որ կը կոչուի միանգամայն հանքային իւղ, կուպր հեղանիւթ, իւղ ձիւթոյ, հերձաքարի, հողածխոյ, գարիխանի, և այլն, հնուց ՚ի վեր ծանօթ մարմին մ'եղած է, և ՚ի հնոց քարիտ կոշուած՝ ցուցնելու համար իւր ունեցած քանի մի նմանութիւնքն իւղային մարմնոց հետ, ինչպէս իրեն ևս իւղային ըլլալն, կիզանելիութիւնն, և այլն: Բարելացւոց և Եգիպտացւոց մի. Հոց շատ կարեոր գործածութիւն ունեցած է. մանաւանդ յետինք զայն դիակներ զմասելու կը ծառայեցնէին, յորում ինչ աստիճանի ճարտար և ճարպիկ եղած են՝ ծանօթ է մարդկութեան. բաւական է ակնարկ մի ձգել այն մումեաններուն վրայ որբ մինչև մեր ժամանակ. քըն անփուտ և անարատ մնացած են, յորոց ոմանց կտաւքն դեռ թաթաւեալք են այս հեղանիւթով: Բարելացւոցմէ և Եգիպտացւոց. մէ վերջ քարիւղի գործածութիւնն դազրեցաւ զանազան պատճառաց համար. վասն զի անհնար էր թէ անոր հոտոյն դէմն առնուլ և թէ դիւրակիզելիութիւնն արդելուլ:

Սակայն ներկայ դարուա մէջ Ամերիկացիք տեսնելով թէ այսպիսի անսպառ հարստութեանց առատարուկին ազբելք ծածկեալ մնացեր են իրենց երկրին մէջ, ամէն ջանք և հնարք բանեցուցին զայն մարդկութեան օգտակար ընել, և իրզը ևս յաջողեցան, 1859ին ՚ի Փէնսիլվանիա երր Արթեզեան ջրհոր մի կը բանային, յանկարծ քարիւղի հանդիպեցան, որ սկսաւ յորդահոս դուռս վիժել. այս առիթս ահա վաճառականութեան անսպառ ազբելք դուռ մի բացաւ. անմիջապէս խուռուն բազմութիւն աշխատաւորաց միջնոց պէս զեռալ սկսան նոյն տեղուանքն. Քանատայէ մինչև ցփէնսիլվանիա, այն ընդարձակ և լայնածաւալ հորիզոնը անընդհատ շարժման մէջ կը ծփայր. աղքատ և մուրացիկ երկիրներ միլիոններու տիրացան. և հոն ուր կարծես անապատի լոռութիւն կը տիրէր, յանկարծ հոյակապ քաղաքներ կանգնեցան, 1849էն սկսեալ մինչև 1860ին վերջերը 2000 ջրհորք բացեր էին. այս ազբիւրներէն յորդահոս առատութեամբ սկսաւ բղիսել հանքային մարմինը, մինչև անբաւականք կը համարուէին աշխատաւորք ըստ բաւականի ընդունարաններ բանալ: 1862ին Փիլադելֆիայ եր-

\* Pétrole

կաթուղին, յունուար ամսոյն մէջ միայն 30,000 տակառ քարիւզ կրեր էր. իսկ 1863ին քանի մի ամսոց մէջ նիւ-Եօրք, Բորդլանտ, Պոստըն, Փիլադելֆիա և Պալդիմոր, 50 միլիոն լիտր քարիւզ տուեր էին եւրոպից: ի Շահու բացուած Ջրհորն միայն, տարուան մէջ 4,500,000 ֆրանք շահ կը բերէր:

ՑԱմերիկա զլիաւոր աղբերք կը գտնուին յԱլապամա, 'ի Գէորգէա, 'ի Թեննիս, 'ի Քէնթուքի, 'ի Վիրկինիս, 'ի Թէքսաս, Մորիլանտ, 'ի Փէնսիլվանիա, 'ի Նիւ-Եօրք, 'ի Քանատատ յիլինուա: Ի Քալիֆոռնիա ևս առատ քարիւզ բղխեցնող աղբերք գտնուեցան, և որ զարմանալին է, Ովկիանու միջավայրը յօրդահոս աղբիւր մի գտնուեցաւ, որ օգոյ հանդարտութեան միջոց ընդարձակ ծովուն երեաը մասամբ մի ամբողջապէս կը պատէ: Կան աշխարհիս միւս մասանց մէջ ալ շատ մ'աղբերք, ինչպէս յիտալիա, 'ի Պարսկաստան, 'ի Հնդկաստան, 'ի Ռուսաստան, և այլն, սակայն միայն Փէնսիլվանիից մատակարարածն միւս երկիրներէ վեց-եօթն անգամ առատ է, և այսօրս հոն 20,000 աղբերք՝ ամէն օր 60,000 տակառ քարիւզ կու տան:

Քարիւզի Ջրհորք քացած միջոցնին, երբեմն նախ ջուր և ապա քարիւզ կը բղխէ, երբեմն յրախառն քարիւզ, և նոյն իսկ փոփօխակի ջուր և քարիւզ: Առաջին օրերն հանքային իւզոյն մէջ և կամ անոր հետ 'ի միասին գտնուող սաստիկ խտացեալ կազերն այն աստիճանի կը մղեն զհեղանիւթը, որ ահագին բարձրութեամբ վեր կը ցայտէ (Տես Զե 1), և երբեմն մինչև իսկ զայն կը բորբոքէ:


Արդեօք ի՞նչ զարհուրելի տեսարան մեր աչաց պիտի ներկայացնեն այն ահաւոր երկիրներն. անթուելի ջրհորք՝ աշխատաւորաց բազմութեամբ շրջապատեալք. հանքային իւզը և անոր սոսկալի հուն ամէն կողմէ տարածուած. իւրաքանչիւր քայլ առնելուգ՝ աշացդ առջե խոյոր գրերով գրոշմեալ կ'ընթեռնուս թէ արգելեալ է հոս ծիւել. իւր յափառենական պատուէր և դատակնիք՝ յիշեցնելու այն դատապարտեալ աշխատաւորաց, թէ գիւրաբորբոք մժնողորտ մը զիրենք կը շրջապատէ, և թեթեագոյն կայծ մ'իսկ քաւական է ամբողջ երկիրը բոցեղէն ծովու վերածել:

Քանի մի ամսէ 'ի վեր թէրրիէ և Մէռոսիէ քարիւզը հաստատուն մարմնոյ վերածելով՝ իւր փոխազրութիւնը մեծապէս զիւրացուցին. այս վիճակիս մէջ առանց դժուարութեան դանակաւ կը կտրի. բռնկյնելով՝ բոցը զանդուածոյն ամեն մասանց շտարածուիր, այլ մի մասն միայն կը կիզու:

Տարրաբանական վերլուծութեամբ քարիւզի մէջ հետեւալ մարմին, ները գտան. թեթե իւղք, ծանր իւղք, խունամերձք, կշայք և կիշանելի մնացորդք:

1. Paraffines. — 2. Asphaltes. — 3. Résidu combustible.

թէ և քարիւղի բազաղըութիւնն այսպէս ծանօթ է ամենուն, սա-  
կայն իւր ծագման վրայ բացարձակ տղիտութիւն մը կը տիրապետէ  
ուսումնականաց մէջ, և այսօրս մեծ խնդրոյ մի նիւթ համարուած է:  
իրերաց հակառակ շատ մը կարծիքներ՝ յորոց ոմանք թէ և հաւա-



(Ձև 4) Հոռոմն քարիւղի.

նականք կ'երեին, բայց անբաւականք են որոշ լուծում մը տալ այս  
խնդրոյս: Անդուլ և հանապազօրեայ հետազոտութիւնք՝ կերպով մը  
չեն կրնար յագեցնել տարրաբանից և բնապատումներու անյագ հե-  
տաքրքրութիւնը:

Ըստ ուսոնց, քարիւղը բրածոյ ածուխներու թորեցմանէն յառաջ կու գայ, և կազերսւ մղմանքը մերձակայ երակաց մէջ կը հաւաքի: Մինչեւ առոնց հակառակ այլք՝ ածուխը այլափոխութիւն կրած քարիւղ կը համարին: Եւ այս երկու կազմանց կռասակիցներն ՚ի հաստատութիւն իրենց կարծեաց, յառաջ կը բերեն հանքային իւղոյն յոյտ նի նմանութիւնքն՝ բրածոյ ածխոց թորեցմանէն ստացուած արդեանց հետ: Սակայն երկու կողմանց ենթադրութիւնքն ալ անհիմն են. վասն զի շատ անգամ ամենէն աւելի առատութեամբ քարիւղ բղնեցնող աղբերքն ալ այնպիսի տեղեաց մէջ կը գտնուին՝ ուր բրածոյ ածխոց հետքն իսկ բնաւ չեն նշմարուիր:

Ըստ Ռիչենպախի՝ քարիւղը սոճեաց բեկինոյ խիժն է:

Լեբեսո, Պիչօ, Տօպրէ և շատ մը գիտնականք, կը համարին թէ այս հանքային իւղը՝ ծովային բուսոցմէ կազմուած ըլլայ. որք քարերով առաջ մեր հողագնուին վրայ գտնուած են, և աշխարհիս կրած յեղաշրջութեամբքն երկրիս տակ թաղուելով՝ գանդաղ և յարատե տարրաբաշխութեան մը ենթարկուած ըլլան: Անտարակոյս ասոնց խորհրդածութիւնն միւնքերէն աւելի բանաւոր և ընդունելի կ'երեւի:

Կան և այլք որք կ'երազեն թէ քարիւղը ստորին դասու անթիւ կենդանեաց տարրաբաշխութենէն ձեսցեր է. որքան անհուն քանակութեամբ կենդանիք, որ մինչեւ ցարդ գտնուած քարիւղի անթիւ աղբերքն կարող կ'ըլլան մեզ մատակարարել:

Մէկի թողունք քանի մի տգիտաց յիմարական ենթադրութիւնքն ես, որք համարեցան թէ քարիւղը կիտաց մէջն ըլլայ՝ հաւաքեալ հիւսիսային բնեռուան կողմը, որ յետոյ ստորերկրեայ անցքերով հասեր է մինչեւ ցիէնսիլվանիա:


Հուսկ ապա Մանտէփ և այլք կը կարծեն, թէ քարիւղը պարզապէս հանքային մարմիններէ յառաջ գայ, ածխածին և ջրածին ՚ի ծոց երկրիս իրերաց հետ բաղակցելով՝ քարիւղը կազմեն: Եւ մենք չենք կրնար զասոնք մեղադրել և իրենց ենթագրութիւնն անհիմն համարել, երբ կը տեսնենք այսօրուան օրս՝ որ տարրաբանական գործատանց մէջ առակ հանքային մարմնոց ձեռքք՝ ածխածնոյ և ջրածնի բաղակցութիւն կը ստանանք:

Հ. Պ. Գ. Ա Յ Թ Ա Խ Ա Յ

Զուարձալիք տարրաբանականք. Աշխակ<sup>1</sup>. — Գիտեն ընթերցողք թէ աւշակը համայնածանօթ մարմին մ'է, որ ե՞ի տարրաբանից կալաքար ցնակասև<sup>2</sup> կը կոչուի՝ կազային ըլլալուն համար: Իւր պատրաստութիւնը ապակեաց փամիշտի մը մէջ կը կատարուի, յորում կը լուսն խառնուրդ ինչ քլորուկ աւշակի<sup>3</sup> և կենդանի կրոյ, և մեղմ չերմութեամբ կը տաքցունեն՝ ՚ի հնոցի, ձեւցած կազն սնդկի:

1. Ammoniac. — 2. Alcali volatile. — 3. Chlorure d'ammonium.


տաշտի վրայ շրջած՝ փորձանակի մը մէջ հաւաքելով (Զե 1): Յարուեստս, 'ի գործատունս, 'ի տնական պիտոյս, իւր ջրոյ մէջ լուծումը կը գործածուի՝ աշշակ կամ հեղանիք աշշակ անուամբ: Անդոյն է, զօրաւոր և խայթիչ հոտով՝ որ յաշաց արտասուս կը քամէ.



(Զե 1)

Կիզիչ համ մ'ունի. բարձրագոյն ջերմութեամբ կը տարրաբաշխի. իւզային և պարարտ մարմինները կը լուծէ, այն պատճառաւ ալ զգեստեղինաց բիծերը մաքրելու կը ծառայէ: Ասոր ձեռօք Քառէի գործւով՝ արուեստական սոս կը պատրաստեն:

Կազային աւշակը՝ կազոյին թթուուտներու հետ բաղակցելով՝ խիտ սպիտակ գոլորշիք կ'արձակէ, զոր հետեւալ փորձիւ կ'ապացուցանենք: կ'առնունք ապակեայ երկու գաւաթներ (Զե 2). միոյն մէջ կը գնենք քլորուկ նատրոնին և ըլ ծըմբական թթուուտ կազային քլորաջրածնական թթուուտ ստանալու համար. միւսոյն մէջ քլորուկ աւշակի և կենդանի կրոյ խասնուրդ մը՝ կազային աւշակ պատրաստելու նպատակաւ: Փորձը սկսելու միջոց երբ երկու գաւաթներն քիչ մը ժամանակ բերան առ բերան իրերաց մերձեցնենք և ապա թողունք, կը տեսնենք որ երկու



(Զե 2)

անտեսանելի կազիրն օդոյ մէջ կը բաղակցին, և սպիտակ փոշոյ խիտ բոլորշիք մը կ'արձելին, որ է քլորուկ աւշակի: Փորձը կատարած մի-

4. Chlorure de sodium. — 5. Acide sulfurique. — 6. Acide chlorhydrique.

ջոցնիս յտճախ մեղ այնպէս կ'երեայ թէ գաւալթներէն մին միայն կը ծխայ, մինչդեռ միւս գաւալթին գոլորշին անտեսանելի կ'երպով կ'երթայ և առաջնոյն հետ կը բաղակցի: Ըստծիս ստուգութիւնը յայտնապէս կը տեսնուի. վասն զի վերոյիշեալ երկու կազերն որ այնքան իրարմէ աւելի սաստիկահոտք են, փորձառութեան միջոց ամենսին հոտ չեն արձակեր, այլ միայն գոլորշիք. ըսել է թէ կը բաղակցին և զիրար կը չեզզոքացնեն, և անզգալի հոտովնոր մարմին մը կը ծնանի:

Պտամորք միքրոպք. — Կանոնաւոր վիճակի մէջ գտնուող մարդուս ստամզքսի միքրոպներուն և անոնց սննդարար նիւթոց վրայ ունեցած ազգեցութեանց նկատմամբ՝ Ապէլուս յատուկ զննողութիւնը ըրաւ: Հետեցուց թէ 'ի կանոնաւոր վիճակի՝ ստամզքսի մէջ շատ մը միքրոպք կը գտնուին. և անոնք՝ զորս կրցաւ ինքն հաւաքել, կը զիմանան նաև զօրաւոր թթուուտ հեղանիւթոյ մը ազգեցութեան, և շատերը առանց օդոյ ալ կրնան ապրիլ Դիտեց դարձեալ թէ այս միքրոպք աւելի կամ նոււազ զօրաւոր ազգեցութիւն մ'ունին շատ մը սննդարար նիւթոց վրայ: կը համարի նա թէ իւր զննած միքրոպներուն ազգեցութիւնքն բուն ստամզքսի մէջ շըլլան, այլ յընդերս. վասն զի կերակուրք քիչ միջոց ստամզքսի մէջ կը կենան: Այս միքրոպքն խախացի հետ յընկերու իշնելով զմարսողութիւնն շատ կը դիւրացնեն:

Բիրա, նոր հիշեսկի բոյս մը. — Արդի ժամանակներս Անգղիա, ցիք իրենց գաղթականութեանց տեղուանքն՝ Բիրա (մետաքսախոտ) անուամբ բոյս մը կը մշակեն, որ մետաքսի և վշոյ տեղ կրնայ գործածուիլ, որոյ նեարդերովն արդէն իսկ չուաններ, ցանցեր, ժապաէններ, թաշկինակներ, են, կը շինեն: Այս բոյսը այնչափ կը բարձրանայ, որ իւր ցօղունը մինչեւ երեք մէդրը կ'անցնի. գետոց և լճերու եզերքները կը գտնուի:

Ո՛րքան ցանկալի էր որ երկրիս այլ և այլ կողմանքն զանազան տեղեր գտնուէին, յորս կարենար մշակուիլ Բիրա բոյսն, որոյ արդինքն արուեստից և վաճառականութեան մեծ շահ կրնայ բերել:

Բուժումն կոշտից փենական բրուռուտիւ. — Ըստ կիւպլերի՝ փենական թթուուտն հակափուտէ է, շատ աւելի պնդիչ մարմին մ'է, և այն ստիճանի զգալի կ'ընէ իւր սեղմիչ զօրութիւնը հիւսուածոց վրայ, և մակարդիչ զօրութիւնն սպըտի վրայ, որ բարկ քանակաւ մինչեւ իսկ զմութը կը խանգարէ:

Ալէմի կոչուած բժիշկն՝ փենական թթուուտի այս յատկութեան

1. Acide phénique. — 2. Créosote.

վրայ խորհրդածելով, փորձ ըրաւ կոշտ մը բժշկելու, որ միւս ամէն տեսակ միջոցներով փորձուած էր և չէր բժշկուած :

Յետ սաքը ըրաւանալու, հիւանդ մասը մաքրեց օճառաւ և չորցուց : Հուծեց ապա փենական թթուուտար՝ շիշը բոցի մը վրայ բռնելով, յետոյ կոշտին կարծր մասը օծեց այս նիւթօվս, առանց դպշերու առողջ մասանց : Քանի մի վայրկեան անցնելէ վերջ, լաւ մը պատեց այն մասն նիւթօվ մը՝ որ կարենայ փենական թթուուտի առաւելագոյն քանակը ծծել, որոյ այրեցականութիւնն առողջ մասանց կրնայ վասա բերել . այս պատճառաւ լաւագոյն է առողջ մասերն առջուց առաջական կոլլոդիոնիւ պատսպարել :

Արդ, բատ ծանրութեան կոշտոյն, ստէպ կրկնելով երեք չորս օրերու մէջ փենական թթուուտի գործածութիւնն, կոշտն բոլորու վին կ'անցնի :

Ժամացոյցի մը դէպք. — Ասկէ շատ տարիներ առաջ ձմեռ ժամանակ, քանի մը անձինք Պլաքուալի մօտ թամիզ գետին եզերքը ձկնորսութիւն ըրած ժամանակին կոնկածուկ մը բռնեցին : Ամենայն դիւրութեամբ որսալով դիենդանին, կոսկածեցան որ կամ հիւանդ է և կամ մեռնելու մօտ : Գիտեզերքը բաշեցին, սպաննեցին բոլորովին, և կտոր կտոր ընելով ստամբուին մէջ գտան զթայիկով արծաթէ ժամացոյց մը, և կարկեհանէ մատանի մը և ուրիշ շատ ուկիէ ժամապաւէնի կտորներ : Այս առարկաներս գուշակեցին որ նաւարեկեալ պաշտօնակալ մի որս եղած պիտի ըլլայ այն կենդանուց, շուտով ստուգուեցաւ կարծրը, վասնդի ժամացոյցին վրայ հետեւալ գրութիւնը տեսան որ էր, « Հանրի Վասթոն, Լոնտոն, թիւ 1369 » : Դիմեցին յիշեալ անուամբ ծանօթ ժամացուցավաճառին, վիտուեց իւր վաճառականութեան տետրակներուն մէջ, և գտաւ որ երկու տարի առաջ ծախիեր է այն ժամացոյցը առ Պ. Թումբան :

Եթեայ ճանշաւ Պ. Թումբան այն ժամացոյցը՝ զոր որդւոյն ընծայ տուած էր իւր առաջին ծովու ճամբորդութիւն ընելին առաջ : Այս առաջին ճանշաւինն ստուգուելով, յայտնի իմացան որ երթասարդ պաշտօնակալը զիշեր մը աներեւութացն էր Ֆալմութէ ինը մզն հեռու : Կը կարծուէր որ նաւուն վրայ հսկելու ժամանակ թողուցեր հետացեր էր, մինչդեռ անտարակայս ծովի ինկեր՝ և յիշեալ կենդանուցն զոհ եղեր է : Կենդանին շատ լաւ մարսել էր զմարմինն, բայց մետաղը չէր կրցած մարսել :

### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Գաղղիս : — Այս ամիս բազմաթիւ նշանաւոր քաղաքական դէպքեր տեղի ունեցան, յորս գիխաւորն է Պուլանծէ զօրավարին փախուստը : Գրեթէ ոռվանդակ շաբաթ մը ամէն լրազիթք պատուեցին այս փախուստեան մակրամասն պարագաներն և հետեւութիւնները . այս փախուստն մուցնել տուաւ Գաղղիացոց միւս այլ ամէն կենսական խնդիրները : Զօրավարին փախստենէն